

# ՊԱՏԳԱՄԱՌՈՐԻ ՄԸ Յ ՈՒՇ ԱՏԵՏՐԷՆ

(Շար. 1)

Այսու հանդերձ որոշեցինք որ նախ Խրիմեան խօսի, զոր թարգմանելով Չերազ պիտի հաղորդէ պաշտօնէին, յետոյ պաշտօնէէն պատասխանը առ Խրիմեան պիտի թարգմանուի եւ Խրիմեանն ալ պատասխան առնելէ յետոյ Չերազ եւ պաշտօնեայ պիտի շարունակեն խօսակցութիւնն ին՝ պայմանաւ որ եթէ անոնք երկարին, երբեմն երբեմն Խրիմեանի թարգմանուին եւ անոր հակերձ պատասխանս ներք հաղորդուին :

Այս կերպով համաձայնեցան եւ գացին :  
Վերադարձին իմացանք Շուվալովին կարծիքները . «Հայ վալի մը չենք կրնար ըսել, ըսեր է, բայց եւրոպական քոմիտիոնի մը հսկողութիւնը կարելի է » .

Խրիմեան կ'ըսէ թէ Շուվալով աւելի անկեղծ խօսեցաւ : Չերազ պատմեց թէ Շուվալով ըսեր է Նարպէյի «Դու ի Բեթերգպուրկ աւելի քիչը կ'ուզէիր, հիմակուան ըսածիս ինչ պէտք է ըսես» : Նարպէյ պատասխաներ է «այդ է մեր բոլոր ուզածը» :

Նարպէյ կ'ըսէ թէ ինքը ի Բեթերգպուրկ կայսեր յիշատակալիր մը տուեր է որուն մէջ «հայ վալի» կայ, մինչ այժմ ի միջի այլոց Շուվալովի ըսեր է թէ սիւս քրիստոնէից վիճակակից ըլլանք, այս է մեր բոլոր ուզածը» . ապա մէջէն չկրցանք հիշել :

Խորէնի ծուռ ու մոռ ընթացքը յայտնի կ'երեւի . այսպիսի պաշտօնի մէջ իրեն երբեք չի վստահուիր : Իրեն համար մասնաւոր բրոնկրամ մ'ուսի, զոր յաջողցնելու համար ամէն գաղտնի բանակցութիւնները կ'ընէ եւ գմեղ ալ մտլորցնել կը ձգնի :

Իր բրոնկրամն է .  
«Ռուսահայ մը վալի դնել Հայաստանի, օրինակի համար Մէլիքովը :

«2. Կիլիկիայով գմեղ զբաղեցնել եւ վերին Հայաստանէն վար իջնել՝ Ռուսին առջեւ թուժք չըլլալու համար :

«3. Ռուսական օքիւբասիոնը »

— Խրիմեան տաջարկեց՝ առաջին անգամն ըլլալով՝ որ գիրգրուի Սուլպէրիի եւ Պիամարքի՝ ունկնդրութեան համար, իսկ Շուվալովին պատասխանել ըրած առարկութեան համար :

Վատինկիթոնին պիտի մը պատրաստեց Չերազ որուն մէջ խորհրդարար պատմեցինք Շուվալովին ըսածները եւ մեր բաղձանքը ու ֆորմիւլաներկայացուցինք որ անուասիկ :

«Կաղմութիւն Հայաստանի՝ հայ վալիով մը, Լիբանանու նման, որուն կանոնադիրը խմբագրուի եւրոպական քոմիտիոնէ մը որն որ պիտի հսկէ անոր գործադրութեան վրայ : »

2 Յուն . — Այցելութիւն տուին Գարաթոնորիի, Սատուլլանի, Ժէօմէնիին եւ Տէլիանիին :

Խրիմեան սր մերթ յուսահատ եւ քիչ անդամ յուսալից է, այսօր ամենամեծ ճշմարտութիւն մը խոստովանեցաւ «մաքդ ինքիւրմէն պէտք է աշխատի որ փորձուի» ըսաւ :

— Շատ ուշ մնացինք, ըսի, շատ պարսպ բաներով ժամանակ անցուցինք, անձնակաւութիւններով պարսպեցանք, գէթ սակէ ետքը աշխատինք, բոլոր ուժերնիս Հայաստան ամփոփենք, ամենքս պէտք է դիմենք հոն, եթէ կ'ուզենք զայն կենդանացնել եւ այսօրուան աշխատութիւններնուս նպատակն ալ Հայաստան այնպիսի վիճակի մէջ դնել է որ կարենայ գաղթած Հայերուն կենաց, աշխատութեան, ինչքէ եւ պատուոյ ապահովութիւն առթել՝ որպէս զի հոն վերադառնան . միւս կողմանէ Եւրոպայի մէջ մեծ ուժ եւ գործունէութիւն ունենալու է, զի պէտք է որ Եւրոպայի լաւ ճանչցուինք : Ինչ որ ալ ըլլայ մեր մէջ եղած անհամաձայնութիւնները, մէջներնիս մնալու են, ինչպէս որ այսօր անոր մէկ գեղեցիկ օրինակը կուտանք . չնրսերնիս ալ իրարու անհամաձայն տարրեր էինք եւ ենք տակաւին ինչ ինչ տեսութիւններով, եւ հիմա միասին եկեր, միաբաներ եւ մէկ սիրտ եղած այս մեծ դորձին համար կ'աշխատինք :

ՍՏԵՓԱՆ ՓԱՓԱՉԵԱՆ

(Շարունակելի)



(1) Տես Անահիթ, Գ. սարի թիւ 2 :